

ԶԵՐԱԱԴՐՈՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿՐՈՆ ՔԱՀԱՆԱՆԵՐՈՒ

ԿՈՉՈՒՄ

Նաբար, 22 Յունիս, Կարուղիկ Ա. Էջմիածնի տօնի հանդիսաւոր նախատօնակենք, Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մեջ կատարուեցաւ կուսակրոն բահանայութեան կոչման արարողութիւնը՝ Ա. Արոռոյս Ընծայանի Բարեենորն Սարկաւազներէն Գրիգոր Մրկ. Սահմանանի, Արմենակ Մրկ. Շրվանեանի, Վարուժան Մրկ. Աբելեանի եւ Կարապետ Մրկ. Գապագեանի: Առաջին երկուքը արդէն իսկ աւարտած էին Ընծայարանի եռամեայ դասրբացքը, իսկ միւս երկուքը՝ Ընծայարանի Բ. դասարանը, եւ սակայն նկատի ունենալով նոգեւորականներու կարիք Ա. Արոռուն ներս ու անոնց ուշիմութիւնն ու յառաջդիմութիւնը ուսումնական մարզին մեջ, անոնք եւս, Պատ. Տնօրին Ժողովոյ որուումով, արժանի նկառուեցան ընդունելու բահանայութեան սուրբ ասթիճանը:

Զարո ընծայեանները, սպիտակ շապիկներ նազած, նկեղեցւոյ մուտքեն՝ ծերադիր զեացիւք, առաջնորդութեամբ Լուսարաւապետ Գեր. Տ. Շնորհն Ապա. Գալուստեանի՝ որ կը կատարե խարտափիլակի պատօնը, եւ օժանդակութեամբ առընթեակայ վարդապետ հայրերու, առաջացան մինչեւ նկեղեցւոյ դասր՝ ուր, բեմին առաջ բազմած էր ձեռնադրի Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, բահանայապետական զգեստաւորմամբ:

Երգուեցաւ «Նայեա» ի մեջ եւ ողօրմեամեզ Քրիստոս սրառուչ շարականը որ խորհրդաւոր ունչով մը եւ յուզումով համակեց նկեղեցին եւ ներկայ նաւատացեալներու խուռն բազմութիւնը:

Հարց - պատասխանի ձեւով Ձեռնադրի Մրբազանը քննեց թէ կոչեցեաններն ունեկին պահանջուած արժանաւորութիւնը այս սուրբ կոչման համար: Այս սուրբումբ կատարուելն իւրց ընծայեանները մօսեցան Ձեռնադրի Մրբազանին եւ հրամանաւուեցան հրամանելու 159 հերձուածողներէ եւ առակերտելու նկեղեցւոյ բոլոր ուղղափառ հայրապետներուն: Ապա միաձայն արտասանեցին նաւատոյ ուղղափառ դաւանութիւնը:

ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Յաջորդ օր, Կիրակի, պատարազիչն եւ Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, որ ձաւու զիրեն առաջ բազմեցաւ Ա. Սեղանին առջեւ եւ նորբնաները հանուեցան եւ ծերադիր շարուեցան բեմին վրայ: Խարտափիլակ Մրբազանը իւրեն առընթեակայ ունենալով Հոգ. Տ. Առողիկ Մ. Գրդ.ը եւ Հոգ. Տ. Յակոբ Գրդ.ը, ներկայացուց նկեղեցւոյ խնդրանքը՝ նորբնաները բահանայ ձեռնադրելու: Ձեռնադրի Մրբազանը ընծայեանները իւրեն կանչելի են, իւ աջը իւրաքանչիւն զիխուն վրայ դնելով կարդաց ձեռնադրութեան նոգերուխ աղօրերը:

Ապա նուիրեանները դարձան ժողովուրդին ձեռամբարձ, ի նեան աշխարհն իւնեն հրամանան: Երգուեցաւ «Ասուլածային եւ երկնաւոր ընորհ» շարականը, որուն դպիրները վարեն կը պատասխանէին յանուն ժողովուրդին «արժանի են»: Այս երից կրկնելի վերջ ընծայեանները դարձան Ա. Խորանին: Ձեռնադրի Մրբազանը նորբնանից ուրարտները դրաւ անոնց պարանոցին վրայ, ի նեան Քրիստոսի բաղր լուծին, վերածելով այսպէս սարկաւագական ուրարտ բահանայական փորուրարի: Այս կետին ընդհանուցաւ ձեռնադրութեան խորհուրդը. կարդացուեցան ձաւու զիրեն ու Աւետարանը եւ Ա.

Պատարազը շարունակուեցաւ մինչեւ «Աղջոյն», երբ ընծայեանները կրկին ձունի եկան Պատրիարք Մրբազանին առջեւ: Պատասխան աղօրներէ յետոյ անոնք սացան բահանայական սեւ փիլոն եւ նկեղեցական միւս զգեստները — սաղաւարտ, վակաս, զօֆ, ուրջառ եւայլն, ըրչութեան ուրոյն աղօրներով: Ապա Ա. Սեղանը վարագուրուեցաւ, դպիրները երգեցին նորբնաններուն համար առաջին «Խորհուրդ խորին»: Երբ վարագոյը բացուեցաւ, ընծայեանները բահանայական լրիւ զգեստաւորումով շարուած էին խորանին ձախակողմբ:

Օ Շ Ո Ւ Մ

Զեմանոցրեան ամենեն յուզիչ եւ պրատիկաւ պանը կը կազմէ օծման խորհուրդը։ Ա. Անդան կը բերուի միւռոնարափ աղաւնին։ Պատրիարք Մթքազանը «Առամելոյ աղաւնոյ» շարականը եղելով կը նեղու Մթքալոյ Մթքանը ուկեայ ընդունարանի մը մէջ։ Օծման խորհրդաւորութեան պահուն, անուններու փոփախութեան նետաքերութիւնը կը համակէ նկեղեցին լիցնող բազմութիւնը։ Աւ ահա Մթքազանը Ա. Միւռոնով կ'օծէ նական ու զոյ ափեր նորբնաներուն, տալով իւրաքանչիւնին նոր անունը։ Գրիգոր Մրկ. կոչուեցաւ Տ. Գուշին, Արմենակ Մրկ.՝ Տ. Ալեք., Վարուժան Մրկ.՝ Տ. Ալեք., իսկ Կարապետ Մրկ.՝ Տ. Օհան Կուսակյան բահանայ։

Բուրեկ իւ ձեանասուններուն նորաօծ նակաները։ Նոյնը կ'ընէ ամբողջ նկեղեցական դասը, բեմ բարձրանալով։ Իսկ հաւատացեալ ժողովուրդը կատարեց այդ արարողութիւնը Պատրազին եսք, երբ չորսն ալ նկեղեցւոյ գոսին մէջ կը վերձանեկին իւրենց առջեւ դրուած Աւետարանները։

Ա. Պատրիարքը բարօքեց, ցոյց տալով նորբնաներուն առջեւ բացուող գործունեութեան դասը իրեւ ձառայութեան ու նուիրումի ասպարեզ մը, ուրիշ պէտք է ընթանան լուսաւորուած Ա. Հոգիին լոյսով, ըլլալու համար շարունակողները այն մեծ գործին որ սկիզբ առաւ մեր մէջ Ա. Գրիգոր Լուսաւորիչով եւ Կարուղիկէ Ա. Էջմիածնի հիմնարկութեամբ՝ որուն յիշատակն էր այսօտ։



Նորբնաներ իւրենց մածաւորներուն հետ։

Զախէն աջ՝ Տ. Օհան Արդ., Տ. Արիս Արդ., Լուսաւարապետ Տ. Շնամի Խաչ., Ամեն. Ա. Պատրիարք Հայր, Ժառ. Վարժարանի Տեսաւ Տ. Հայկազուն Խաչ., Տ. Դաւիթ Արդ. եւ Տ. Լևոն Արդ.։

Ապա Պատարազիչ Մթքազանը կարե ալորէք մը եսք, նորբնաներուն ձեռներ տուաւ Քրիստոսի կենարաւ մարմինն ու արիւնը պարունակող Ա. Ակիմինը՝ որով կը սահանյին անոնք իշխանութիւն խորհրդականարելու Ա. Պատարազը։

Այս սացումեն անմիջապէս եսք, նորբնաները տուին ժողովուրդին իւրենց առաջին օրննութիւնը։ Օծումը վերջացած է։ Մարկառաց կը ձայնի մարմին միմիանց ի համերոյց սրբութեան։ Եւ Զեմանոցրեան Պատրիարք Մթքազանը ամառապահ ջրունք բանով։ «Հանցէ Աստուած զին մարդն զործով իւրովք»։ ապա նազգուց վեղարք, աւելցնելով։ «Աստուած զլեցուցանի նեզ զնոր մարդն . . .»։ Նորը,

Վ Ե Պ Ա Ր Ի Տ Ը Ւ Չ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Նոյն օրը, երեկոյեան ժամեւրզութենեն եսք, Ամեն. Ա. Պատրիարք Հայր կատարեց նորբնաներուն վեղարքի սրչութեան կարգը։

Ա. Գրոց ընթեցումներէ եւ երկար աղօրքներէ եսք, Մթքազան Հայր վերջին կարե աղօրքով մը վերցուց անոնց զլուխէն սարկաւագական ջրունք բանով։ «Հանցէ Աստուած զին մարդն զործով իւրովք»։ ապա նազգուց վեղարք, աւելցնելով։ «Աստուած զլեցուցանի նեզ զնոր մարդն . . .»։ Նորը,

ծաները, վեղարը իրենց զլաւխներուն, կանգնեցան հաւատացեալներուն առջեւ՝ զինունակութեան եւ լուրջ ուրախութեան մայիսով մը պայծառակերպուած: Այսպէս վերջացաւ հոգեւոր երշանկութեան մեծ օրը Ս. Յակոբեանց Աւախին եւ համայն Մաղիմանայութեան համար:

Նորբնձաները իրենց բառասունիք պատրաստեան օրերը անցուցին Ս. Յարութեան Տանարին մեջ, իրենց առաջնորդ ու վարդիշ ունենալով Հոգ. Տ. Առաքիլ Ռ. Վ. Պ. Պ. Պատահանը:

Նորբնձաները Յուլիս 23-26 Մայ Տանարին մեջ մասուցին իրենց անդրանիկ Ս. Պատահանիները:

Պատ. Տիուեն Ժողովոյ ուսուումով, Հոգ. Տ. Դաւիթ Աբդ. Խանակութեաց վարիչ Ս. Արուոյ պահանաքերը ԾՃ: Հոգ. Տ. Արիս Աբդ. Կարգունցաւ փոխ-Տեսուչ Ժառանգ. Վարժարանի: Հոգ. Տ. Լեռն Աբդ. Էկամ Գաւազունալիի Ս. Պատրիարքի իսկ Հոգ. Տ. Շահն Աբդ. Հիւրենկալ Ս. Արուոյ:

ԿԵՆՍԱԾՐԸ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՒՅԵԱՆ

ԱՍԻՒՑԱՆՆԵՐՈՒ ՏԵՂԱՌՈՒԹԻՒՆ

ՀՕՓ. Տ. ԴԱՎԻԹ ԱԲԵՂԱՅ ԱՄՀԱԿԵԱՆ ծնած է 1935ին՝ Երևանից: Խախնական ուսումը աւած է Կալախի Ս. Պատրիարք Վարդարանց ազգ. Վարժարանին եւ Թերաւ Սանրա Տեղական դպրոցին մեջ: 1951ին մասն է Ժառանգ. Վարժարան, որուն ընթացքը լրացնելով 1954 Օգոստ 15ին ձեռնադրուած է Սարկաւագ ու շարունակած իր ուսումը Ընծայարանի բաժնին մեջ:

ՀՕՓ. Տ. ԱՐԻՍ ԱԲԵՂԱՅ ՇԻՐՎԱՆՆԵՐՆ ծնած է 1934ին՝ Հայֆա: Խախնական է տեղային Ս. Եղիա ազգային Վարժարանը: 1948ի Պաղեստինի աղեքին նետեւանելով ընտանիք կը հաստատուին Պեյրուր: 1952ին եկած է Երևանից եւ երկու տարիով վայրուն յաջողութեամբ աւարտելի եսք Ժառ. Վարժարանի դասընթացքը, 1954ին ձեռնադրուած է Սարկաւագ, իր օճակից Տ. Դաւիթ Աբեղային նետ: Ապա շարունակած է իր ուսումը Ընծայարանի եռամեայ ընթացքունքուն Տ. Շնորհը եղան:

ՀՕՓ. Տ. ԼԵՒԹՆ ԱԲԵՂԱՅ ԱԲԵԼԵԱՆ ծնած է 1935ին՝ Պեյրուր: Փոքր սուրբէն ընտանիք փխադրուած է Խամա, ուր յախախան է Ս. Գլխադրի ազգ. Վարժարանը: Պաղեստինի գեպէերու ընթացքին Լիբանան գաղրած ատեն, համբան արկածուով մարդու մը կը

կորսոնցներ իր ծնողքը, ու հրատավ ազատել եսք կը մտնի Հայեափի Քառասուն Մանկանց Վարժարանիր: 1952ին Երևանակի գալով աւկերտած է Ժառ. Վարժարանին եւ 1955 Մեպս. 10ին ձեռնադրուած է Սարկաւագ, ու երկու տարի շարունակած է իր ուսումը Ընծայարանի բաժնին մեջ:

ՀՕՓ. Տ. ՕՀԱՆ ԱԲԵՂԱՅ ԳԱՎԱԳԻԱՆ ծնած է 1935ին՝ Հայեափ: Յախախան է ծնն. Պավարի Վարդարանան եւ Մեսրոպեան կրթարանները եւ ապա Կիլսկենիսուն ազգ. Երկան Վարժարանիր: 1951ին Երևանակի գալով ընդունուած է Ս. Արուոյ Ժառանգ. Վարժարանը, որուն բառամեայ ընթացքը աւարտելի է 1955ին ձեռնադրուած է Սարկաւագ, իր օճակից Տ. Լեռն Աբեղային նետ, ու շարունակած է իր ուսումը Ընծայարանի բաժնին ներա:

ՈՒԹՆ, այս ուրախ առիբով, յանու Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ բովանդակ Միաբանութեան, կը մազքէ նորբնձաներուն ուրիշն «մասկ առանց ամօրոյ», ի փառ Հոյց. Առաքելական Ս. Եկեղեցիին:

ԿԻՍՍՍՈՍԿԱԿԱԳՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՒՅԵԱՆ

ԱՍԻՒՑԱՆՆԵՐՈՒ ՏԵՂԱՌՈՒԹԻՒՆ

21 Երաւան կիրակի երեկոյեան ժամերգութեան հարք, Ամեն. Ս. Պատրիարք Հայուր զորութեան շորս առաջինները շնորհեց Ս. Աթոռոյ ժանդանք. Վարժարանի նախապատրաստական դասարանի 10 աշակերտներուն, Յարութիւն. Գոչազգաւանեանի, Խաչիկ Այսուանինի, Ժիրայր Պարգևանի, Մարգար Այսուանի, Ժիրայր Պարգևանի, Յովհաննէս Յովհաննէս Կահանանի, Ժիրայր Սագհեանինի, Արամ Կիւզանիսանի, Յովհաննէս Այսուանեանի և Գարեգին Երիքանինի Անոնց կը հերթական Ս. Աթոռոյ Միաբանութեանի Գարգիկէ Նարաւանանեան: Արարութութեանց խարսաւիալիքն էր Գեր. Լուսարարաւութեան Տ. Շնորհը եղան:

Ապա կատարած աշխատանքաւ կիրարակաւագութեան աստիճանի տրւութիւնը Ժառանգ. Վարժարանի ընթացաւարա գասարանի հինգ աշակերտներէն երեքին՝ Տիր. Յակոբ Թաշճեանի, Տիր. Ժիրայր Երիքանինի և Տիր. Յովհաննէս Գարեգին Երիքանինի մեջաւան լուծը Ընդունելու միարայուած բասուում տաւած էին:

Մրցական Պատրիարքը յատուե ազութիւնի վերջ տուաւ անոնց իշխանութիւն ուրար կիրայու, ինչպէս նաև բուրգամ խնկարկելու Առաջնոյ Տունը:

Երեքն ալ, եմէ Տէրը կամեսցի. մատ որէն պիտի ընդունին Աւագ Սարկաւագութեան աստիճանը Ամեն. Ս. Պատրիարք Հօրմէն, և յառաջիկայ Պարցաւան տէքեցը շնորհանին որիսի մատեն Ս. Աթոռոյ Ընծայարանի բաժինը՝ շարունական բարձրացն ուսուումը: